

ուր ամէն տող արարչութեան մէկ երեսը
կը պատկերացնէ, առանց ընդլայնելու հոն
խոցուած գաղափարը:

Բնութեան տարրերը, ծառ, ծաղիկ,
հունձք, բերք, ծով, հով, անձեւ, արեւ,
լուսին, երկինք... թուզունի պէս ոստոս-
տուն եւ զեփիւոի պէս սահուն խօսքեր
կ'առնեն անոր հոգիէն եւ երկարաշունչ
համերգի մը կարճ նախերգանքը կը մատ-
նանչեն. այսպէս են Գարուն, Աշուն, Ա-
շուն կեանի, Աշուն օր, Մաղիկ շաղիկ,
Բուսաբարեւ...

Բնութեան պէս կոմիտաս Վրդի սիրու
անձայն եւ անարուեստ բանաստեղծարան
մըն է, ուրկէ ելած ամէն խօսք անձիդ
երաժշտականութիւն մը ունի իր մէջ.
Սիրահասկը

Ո՞վ է տեսել ծովի ծաւալ
Հովի թաւալ.

Կամ արտերում հասկի տալիք
Ոսկի ալիք:

Կամ Աշուն - գիշերը

Զինիկ լուսին
Սարի ուսին

Դեղին - կարմիր շաղալին

Ալիք - ալիք խաղալին...

Ծառեր, հողմեր

Ամէն կողմեր

Թուզուն դառել երգելով,

Հեռու - հեռու հերկելով,

Երան - երան

Թուելով

Օդի վերան:

Այս կարճատեւ եւ ոստոսուն ամանակը
ունին բնութեան ինչպէս նաեւ միւս եր-
գերն ալ:

Բանաստեղծի տաք սիրու ունի կոմիտաս
Վրդ. եւ բնութեան գիտողութենէն կը
զգայ բնութեան մաքուր սէրը եւ մէր Միջ-
նադարեան Երաժիշտ - Աշուներուն նման
կ'երգէ վարդն ու սէրը, որ իր մէջ երգի
կը փոխուի. կարդացէր Հով ու ծով սէրը

Կապոյտ երկինքն եր եռում,
Կարմիր երկիրն եր զեռում...

Հովիս եկաւ հովի պէս,
Սէրը սրտում ծովի պէս.
Ծոցին վարդեր՝ ասաց. Տե՛ս,
Քեզ սիրելու եկայ ես:

Կամ Մենաւորը.

Եւ ամէն մարդ
Գըտաւ մի վարդ
Սըրտիկին զարդ:

Ես մենաւոր մըտայ տուն,
Ինձ մըլիքար զըտայ քուն,
Որ աշերուս կապեց մէջ,
Ու տարածեց վերարկուն:

Կամ Ճերմակ հեր, գարուն սէրը.

Ես ու դու սէր ենք,
Մէկ սըրտի տէր ենք.
Նըռան նիւդերով բոցուն,
Սիրոյ տաղերով արբուն:

Իսկ Գորով - Սէրին մէջ շատ գողով է
մայրական սէրը.

Գիրկը զըրկին՝ առաւ ու դըպաւ,
Սիրտը սըրտին՝ վառաւ ու կըպաւ,
Թեւեց աշերով.
Զեռքը ձեռքին՝ առաւ ու երպաւ,
Ճերմակ վարդեակ՝ կուրծքին դըրաւ,
Լըռեց պաշելով:

Կոմիտաս Վրդ. որ «տարիներ անընդ-
հատ հաւաքած է հազարաւոր գեղջկական
երգեր... իր հոգին ընդունարանը եղած է
Հայ ժողովուրդի զանազան հատուածնե-
րու տոհմիկ աւանդութեանց... ներշընչ-
ուած է անոնցմով» քնարերգութիւններուն
մէջ, որոնք աշունային ու ժողովրդական
երգերուն արձագանդը ունին իրենց մէջ:
Զեռագիր տետրակին մէջ տեղ տեղ (լու-
սանցքներու վրայ) երաժշտական խաղերու
րոյութիւնը, «բառերու... ներդաշն յան-
դաւորումը» ենթաղերէ կու տան, որ կո-
միտաս Վրդ. մտադրած էր լաւաղոյնները
եղանակաւորել (թ):

Քերթուածները ունին մէր ժողովրդա-
կան երգերուն լեզուն. կը սիրէ կրկնու-
թիւններ, նմանածայնութիւններու խա-
ղեր, որոնք յանդերուն երաժշտականու-
թիւն մը կու տան. ինչպէս Ճերմակ հեր,
Գարուն սէր, Հով ու ծով սէրը սիրը
Բուսաբարեւ.

Ծառիկ, ծառիկ...
Բունիկ, բունիկ
Կարմետունիկ...
Եռուն - եռուն կըրակելով
Հեռուն - հեռուն նըրագելով:

Սէր ու զեր.

Զիս կը սիրե՞ս - շըրշընչեց,
Զիս կը սիրե՞ս մըրմընչեց,
Ծաղիկ - ծաղիկ ժիծաղեց,
Գաղիկ - գաղիկ շաղ մաղեց:

Ծովակ, Նաւակ.

Ծովի վերայ ծիր ու ծիր,
Հովի վերայ ցիր ու ցիր...

Ունի յատուկ Տաղաչափութիւն եւ նորօ-
րինակ բառերը, բայց միշտ արուեստագէտի
ստեղծագործութիւն, որ նորութեան մէջ
երեւան կը բերէ ինքնատիպ գիծեր: Յա-
ճախակի կը գործածէ գոյականը ածակա-
նաբար, գարուն սէր, աշուն օր, աշուն գի-
շեր, շուշան սիրտ... կամ Հով ու ծով
սէր, զորով սէր, Հով սէր... եւ նմանները:
Երր մէնք դեռ շատ արտագրութիւններ կը
երր մէնք դեռ շատ արտագրութիւններ կը
յապատճանքը կ'ընենք Մշակոյթ Հրատարակ-
չականին, որ կրկնապատէ իր ազգօգուտ
արտադրութիւնները:

Հ. Միքաջէլ ՅՈՎԱՆՆԵՍՅԱՆ

Թումէն. աշնան օրուան մը պէս տիուր
եղաւ անոր յանկարծ նուազումը, ինչպէս
նախապէս երգած էր Աշուն օրին մէջ.

Մոլիք ամպեր ժիր եկան
Դալուկ - դալուկ,
Սարի վերայ ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կեանքիս սեւակոր:

Հատորը փոքրիկ է բայց մէնք քիչ մը
երկարեցանք մէր խօսքին մէջ, որովհե-
տեւ սիրելի է Հեղինակը, սիրելի է անոր
յիշատակը:

Մենք քաջալեր եւ յաջողութիւն կը
մաղթենք ամէն անոնց որ կորուստէ կը
փրկեն այսպիսի տոհմային նշանական
երեւան որքան ալ փոքր ըլլան. բայց հոս
մէր չնորհակալութեան հետ մասնակի
մաղթանքը կ'ընենք Մշակոյթ Հրատարակ-
չականին, որ կրկնապատէ իր ազգօգուտ
արտադրութիւնները:

ՀԱՅ ՄԱՍՈՒԻԼ

Հակառակ ներկայ պատերազմին ծանր
պայմաններուն, Հայ Մամուլը, մասնաւո-
րապէս Եւրոպայի բաժինը, մէծ զոհողու-
թիւններով է որ կը շարունակէ արտա-
դրել, համոզուած ըլլալով, թէ ամէն
ժամանակի մէջ եւ ամէն պայմաններուն
տակ՝ մտաւոր ու բարոյական մշակոյթը
չափանիչն է մեր ուժերուն տոկունութեան
եւ ամէնէն անհրաժեշտ ազգակը լուսաւո-
րութեան ուղին բանալու ու միտքերու
հաւասարակշուութեան գետինը հարթելու:
Հաւասարակշուութեան գետինը մերկայացնող
յօդուածները:

* * *

ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵԱՅ
(Հայագիտական Ուսումնարեր - 53.դ
տարի - Վիեննա)

Կը ցաւինք որ ներկայ պայմանները
չափանց սեղմած ու վերածած են մէր
Վիեննական յարգելի Հայրերու բանասի-
րական օգտաշատ թերթը:

Յարդ ստացած ենք Յունուար - Յունիս
թիւր. տեղագրական - պատմական տեսա-
կէտով շահագրգուղ է՝ Հ. Յ. Տաշեանի
«Հին Հայաստանի արեւմտեան սահմանը»
Փոքր Հայք եւ Կողովինէ (Մերաստիա)»

ուլու համար կը կարուի կը կարուի կը կարուի
1939ի մէր գրենական նորութիւնները եւ
Հայ ու Հայաստանի Օտար մամուլին գոր-
ծունէութիւնը զանազան երկիններու մէջ:

իբր պետութիւն, իբր պոնտական, հռոմէական ու բիւզանդէան նահանգ(12) : Վանքերու պատմութեան չուրջ բանասիրական յօդուածներ են՝ չ. չ. Ուկեանի «Բղնունեաց ծովի կղզիներու անապատներն ու վանքերը»(25) եւ Սարուխանի «Վիրահայքի Տայք եւ Կուրքչք գաւառների հին հայ եւ վրացական վանքերը»(102) : Ն. Գասպարեան կը շարունակէ Պուլկարիոյ «Հայերէն Զեռագրաց» ցուցակալորութիւնը(77) : Իսկ չ. Վ. Ինդիլիզեան իր «Հայաստան Ա. Գրքի մէջ» ով «Կորդուաց» լեռը կը ջանայ ցուցնել իբր Նոյեան Տապանի իջման կալանր(1) :

11b09

(Ամսագիր կրօնական, գրական, բանասիրական - 13.դ տարի · Նոր Շրջան Երուսաղէմ. Յունաւար - Դեկտէմբէր)

Սիսն գրական ու բանասիրական իր մշակած նիւթերով եւ իր «խմբադրականներով» եւ «արդի հարցերով» կը հետեւի օրուան կեանքին, ինչոր հրամայական պահանջ մըն է, եթէ չենք ուղել ամլորէն վատնել մեր ուժերը եւ մեր ժամանակէն ու պարագաներէն դուրս գործէլ: Ստուգաբանական եւ դասական ու ոչ դասական լեզուներու մասին կարեւոր յօդուած մըն է Ն. Աղոնցի «Հ. Ակինեանի պատասխանին պատասխանը»: Ա. Ալպոյաննեանի տեսութիւնը Պ. Արշակ Սաֆրատեանի գործին չուրջ, «Հայոց հնագոյն պատմութիւնն ու լեզուն ըստ սեպագրութիւնների» (55. 208. 232. 273. 297). Քուչակ (Նահապետ Քուչակ) բառին ըստուգաբանութիւնը, որ ըստ Հ. Պէրպէրեանի, պահաւաերէն եւ նոր-պարսկերէն բառ մըն է «փիուչէք, քոսաք» եւ կը նշանակէ կարճահասակ (նոյնիմաստ կոտակի) (398):

Պատմականներէն՝ յիշենք Արտաւազդ-
արքեպ.ի «Յովհաննէս եպիսկոպ. Ղալէմ-
քեար (Հալէպցի)»ի ձեռագիրներուն շուրջ,
ուր կան մէկ քանի յիշատակարաններ
(228. 264). «Ներսէս Աշտարակեցիի քանի
ըլ կոնդակները» հրատարակուած կ. Յ.
Բասմանեանէն (26):

Սիրոնի մէջ գրախօսուած զիրքերն են,
Մեսրոպ Մագիստրոս արքեպոս. Տէր Մով-
սէսեանի «Հայկական երեք մեծ վանքերի՝
Տարբեր, Հաղարծնի եւ Դադի եկեղեցի-
ները եւ վանական շինութիւնները». Յով-
սէփ Վրու. Գալայնեանի «Հայ եկեղեցա-
կան երգեր». Աւարոն Տատուրեանի «Պո-

հեմականի»ը. Երեմիա Զէլէպիի «Օքա-
գրութիւն»ը (331 · 367) եւ Անդրէասեանի
«Սպիտակ Արդարութիւն»ը (396).:

Մարտ - Ապրիլ թիւը ամբողջապէս նըւկիռուած է ողբացեալ Ամենապատիւ Տ. Թորգոս Արքէպա. Գուշակեանի յիշատակին, կեանքին ու զործունէութեան: Իսկ Հոկտ. - Նոյեմբ. թիւը՝ անոր արժանաւոր յաջորդին՝ Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքէպա. Նշանեանի գահակալութեան հանդէսներուն:

ԱՆԱՀԻՏ

(Համբէս Մտածման և Արուեստի - 10.դ տարի, Փարիզ - Յունուար - Դեկտեմբեր)

Մեր վաստակաւոր գրադիչն ու բանաս-
մէրը՝ Ա. Զօպաննեան, պատերազմի այս
դժուար օրերուն դեռ ձեռքէ չի թողուր
գրական առաքելութիւնը եւ դեկտեմբերի
թիւին մէջ գրած իր առաջազդութիւնը
«Հակառակ այն բոլոր դժուարութեանց,
զոր կը յարուցանէ միջազգային մեծ ու
թերեւս երկարատեւ պատերազմի մը
ստեղծած կացութիւնը, որոշած եմ շա-
րունակել Անահիտի հրատարակութիւնը»
արժանի է ամէն գնահատանքի, ինչպէս
նաեւ ուշադրութիւնը եւ հաւատարմու-
թիւնը գրաւելու «Անահիտ»ի բաժանորդ-
ներուն :

Բանասիրական տեսակէտէն կարեւոր են
Զօպաննեանի և Սիմոն Երեմեանի «Մտեփան
Դաշտեցի» (Ժէ-Ժէ դար) (յունը մարտ,
2: Ալրիլ-մայիս, 5). Ն. Աղոնցի «Մովսէս
Կաղանկատուացի»ի բանավէճը Հ. Վար-
դան Վ. Հացունիի հետ (ասլրիլ-մայիս,
69: յունիս-սեպտ. 22: հոկտ.-դեկտ. 4):
Հոս կենապրականները յատկապէս կը
մատնանշենք, որովհետեւ պատմական
ծանօթութիւններ կը պարունակեն ժամա-
նակին չուրջ. այսպէս «Յովհաննէս Փաշա

Սազգեանի նամակները» (չար. սալոորդ տարուան. յունուար-մարտ, 12). «Արտաշէս Յարութիւնեանի կենսագրութիւնը» (յունիս - սեպտ. 1). «Կարապետ Շահպաղ» (յունիս - սեպտ. 40): Հայ Գեղարդուեստի եւ արուեստի մասին են «Նորագիւտ էջեր Նոր-Զուղայի որմանկարչութիւնից» (յունուար - մարտ, 24). «Նիւթեր հայ գեղարդուեստի պատմութեան համար» (Նոր-Զուղայի) եւ «Հայկական գորգերը» (յունուար - մարտ, 34): Իսկ գրականութեամբ հետաքրքրուղներուն համար օգտակար է կարդալ նոյն ինքն Զօպանեանի «Առողջն ու վատառողջը Շա-

Հան Շահնուրի դրականութեան մէջ» յօդ-
ուածը (յունուար - մարտ, 79) :

ՀԱՅՐԵՆԻՔ

(17.դ տարի - Պոսպլի - Ամերիկա
Յունիոնը - Հոկտեմբեր)

Ամերիկահայ ամսագիրը պատիւ կը բերէ Հայ Գրին. ամսական 176 էջնոց գրական արտադրութիւնն մը, որուն համար իրենց աշխատակցութիւնը կը բերեն մեր լաւագոյն գրիչներէն շատեր։ Ընդհանուրին մէջ՝ Հայ կեանքի մօսաւոր անցեալն ու նոր գրականութիւնն է որ կը ցուցադրուին. գովելի է «մըցանակ»ներով գրական շարժում առաջ բերելու ու գրադէմները քաջալերելու իր ձեռնարկը։ Երկար էջերու պիտի կարօտէր, եթէ ուզէինք «Հայրենիք»ի լաւագոյն կտորներուն ամբողջական թուարկումն ընել. այս պատճառուն առաջ առաջ առաջ անուամ ընդհանուր

առողջ գոյացածք այս առաջն ընել ակնարկներ տալ աշխատակիցներուն եւ նիւթի տեսակին չուրզ: Այս տարրուան «Հայրենիք»ի գրական բաժինին (արձակ - բանաստեղծութիւն) մասնակցած են մեր լաւագոյն գրիչներէն՝ Աւետիս Ահարոնէան, Լեւոն Շանթ, Կոստան Զարեան, Արսէն Երկաթ, Համաստեղ, Յ. Օշական, Ռուբէն Բերբերէան, Նշան Պէտքթաշեան եւ մեր գրադիտուճիներէն՝ տաղանդաւոր Պերճուճի իր «Խանճուած օրեր» Մեծ Եղեռնի շրջանէն առնուած վէպովը. ինչպէս նաև Ս. Թափառական, Եղ. Հայպետ, Մարտիկ եւ «Մրտերու Երդը»ին ծանօթ հեղինակը՝ Արմէն Անոյշ: Պատմականին համար չարունակեալ յօդուածներ տուած են, Ս. Աստուածատրեան «Խուսահայ մը-

շակոյթ» . Վահան Մինասիրեան «Իռում - Թրքական յարաբերութիւններ» . Ս . Գիւլ- խանդանեան «Հայկական յեղափոխու- թեան շարժումը» , Գրիգոր Եղիկեան «Հնչակեան կուսակցութեան» պատմական փուլերը . Վ . Նաւասարդեան «Հայկական ու միջազգային» քաղաքական տեսութիւններ . Վարդգէս Ահարոնեան «Դատարանը Հայստանի Հանրապետութեան մէջ» : «Հայրենիք» յոնուարի թիւով 100 տոլարի մրցանակ մը խոստացած էր , մինչեւ գեկ- տեմբեր իր էջերուն մէջ երեւող լաւագոյն քատերախանդի հեղինակին . այս առիթով թատերախանդի բազմացան . Յ . Օչական Կը եց «Մինչև ո՞ւր» . Ժենիա - Արիստա- կեան - Պոլիակինա՝ «Կարապի երգը» եւ Նշան Գէշիքթաշեան՝ «Սոսկալի նաղար» . Հենք գիտեր որո՞ւն պիտի ժպտի բախտը :

Գրախօսուած գիրքերէն յիշենք, Երեմիա Զէլէպիի «Ստամբոլոյ պատմութիւն» (յունուար, 173). «Թուրք ժողովրդական զրականութիւն» (Ֆրանսական «Արեւելեան Ուսումներ»ու էջերուն մէջ լոյս տեսած գիրք մը) (մարտ, 172). Արամ Երեմեանի «Բուսահայ թատրոնի պատմութիւնը» (մարտ, 170). Հ. Ն. Ակինեանի «Մատենազրական հետազոտութիւններ»ը (ապրիլ, 172). Արշակ Ալպոյանեանի «Պատմութիւն Հայ կեսարիոյ» (յունիս, 171). Կիւրեղ Խայեանի «Արինոտ ճանապարհին» (յունիս, 175). Եւ Ն. Աղբալեանի «Բանասէրի Յուշագիրը», Ա. ԺԴԻ պրակ. (Հոկտ. 172): Երկու ուղեգործութիւններ ալ կան, մին «կէվիա կֆէնտիի ուղեգործիւնը» որուն Հայաստանի վերաբերեալ մասերը Յ. Քիւրտեան թարգմանած է անգլիերէնէ. միւսն է Սիմէռն Դարի «Ուղեգործիւնը» հրատարակուած Արտ. Արեգեանէ:

Գրականուրեան համար տուրքեր տուած էն Ու. Բէրբէրեան, որ կը շարունակէ նախորդ տարուան «Լեւոնի վիշտը եւ Սմբատ Շահազպետանի անձնական տուամը» (յունուար, 74). Ու. Արքահամեան «Սայեաթ Նովայի տաղերի գլխաւոր գեղարուեստական գիծերը» (մայ. 104). Արտաշէս Յարութիւնեան «Ու. Սեւակի կարծիքները Մեծարենցի մասին» (յուլ. 110), և «Միքայէլ Մանուէլեանի ընտիր գործերուն» շուրջ տեսութիւն մը (օդոստ. 16): Հայ լրագրուրեան և Սուլթանութեան օրովհ հայ պատմութեան համար շահազպուական յօդուած մըն է Երուանդ Տէր Անդրէասեանի «Հայ լրագրութիւնն ու հրապարակագրութիւնը Թուրքիոյ մէջ» (88, մասո):

ԿԵԱՆՔ ԵՒ ԱՐՈՒԵՍ

(9-րդ տարի . Փարփակ . Յունուար-Դեկտ .)

Ահաւասիկ Հայ Գրի գատին նպաստող
ուրիշ վաստակաւոր մըն ալ՝ Մկրտիչ
Պարսամեան, որ իր «Կեանի եւ Արուես-
տ»ով կը գտնուի պատերազմի սեղմումնե-
րուն առջեւ. բայց մենք վստահ ենք տո-
կունութեանը մասին Մ. Պարսամեանի, որ
դեկտեմբերի թիւին յայտարարութեան
մէջ առաջադրած է ամսագրին հաստ-
րակութիւնը շարունակել «կարելլութեան
սահմանին մէջ» եւ ստացած «բաժնեկցին-
ներուն» չափով։ Ամէն տեղ միեւնոյն ար-
ձագանգը. գրականութեան բարեկամ ու
համակիր մեր սիրելի բաժանորդներուն

ուշադրութեան կը յանձնենք սա կէտը, որ իրենց հաւատարմութիւնը՝ նիւթական օժանդակ հանդիսանալէն դատ, բարոյական կարեւոր քաջալեր ու գնահատում մընէ Հայ. Գրի աղնուական դատին եւ անոր անձնուէր քաստակաւորներուն:

Գրականին ու գեղարվուստականին քով
Պարսամեան Երբեմն այժմէական խորհըր-
դածութիւններու էջ պիտի բանայ, մաս-
նաւորապէս՝ Փրանսական բանակին մէջ
հայ զինուորներու կեանքէն :

Գրականութեան նուիրուած յօդուածներ
են իրանահայ «Աշուղ Սքանդար Օվլի»
(73) · «Արեւմտահայ Թատրոնը» (94), եւ

(13) «Ըստանալու այլ բարեկալ» (1), և
Երուանդ Օտեանի վկայութիւնը՝ Ասոմ
քարձանեանի մասին (107) : Զօհրապի եւ
Արփիարեանի Երբեմնի գործակից՝ Տիգ-
րան Կամսարականի «Վասակին իղձը» նո-
րավէկպը զրական արտայայտութիւն մըն
է իրապաշտ ուղղութեամբ (1) : Վերջին
ժամանակներու պատմական ծանօթու-
թիւններ կը յայտաբերէ «Գրիգոր Զօհ-
րապի հետ համալսարանի բեմերուն վրայ»
ոգուածը Պ. Հմ. Խորովեանի (33) :

Բաւականաչափ թիւով՝ կան Գրախօսացաններ, Մանուկ Աբեղեանի «Սասնայնուեր», Սասունցի Դաւիթի հազարամեալին առիթով՝ Երեւանի մէջ լոյս տեսածոտուար եւ արժէքաւոր գործը (9). բասաստեղծութիւնը՝ (գործ Յովհ. Թումանեանի), մաս առ մաս հրատարակուեցաւ մմսագրիս մէջ: Հելլէն բանաստեղծ՝ Քուիս Ալէփիսի «Արմենիքի Մուսա»ն (60). Հարոն Տատուրեանի «Մագաղաթներ»ը (77). Համաստեղի «Արբաղան կատակերպութիւն եւ Տոմար Մաքիական» մանրականն ու թատերախաղը (102), լոյս տեած 1938ի «Հայրենիք» մմսագրին փետր. յուլիս թիւերուն մէջ. Վարդգէս Ահանեանի «Յովհաննէս Թումանեան - մարդը եւ բանաստեղծը» (108). Ն. Սարգսեանի «Տեղատուութիւն եւ Մակրնթառթիւն» (174). Կոմիտաս վարդապետի Քննարերութիւններ» . Վահրամ Սօֆեանի

Սայլիսի խորագրականին մէջ Պարսա-
մեան խանդավառորէն ճառելով Հայ Գրի
մասին ի միջի այլոց, կը զգացնէ անհրա-
ժեշտութիւնը վերանորոգելու մէր ներքին .
ճակատը եւ թէ - Հայ Մշակոյթն է մէր
երէկի եւ այսօրուան եւ վազուան դոյու-
թեան եւ ինքնապաշտպանութեան միակ
ազգակը :

共 * *

«Կեանք եւ Արուեստ»ի գեկտեմբերի
թիւէն կ'իմանանք՝ որ տիրող պայմաննե-
րուն տակ դադրած են լոյս տեսնելէ
Զուարքնոց, Լուսաբաց, Փարիզ-Արեւելք,
Հայ – Բոյժ փոքր եւ Վէմ մեծ պարբերա-
կանները. մեր ցաւը ամէնուն՝ բայց մաս-
նաւոր կերպով վերջինին նկատմամբ է,
որ Ս. Վրացեանի խմբագրութեամբ՝ իս-
կապէս արժէքաւոր ու լուրջ ամսագիր մըն
էր, աղդային պատմութիւն եւ ընկերա-
բանական հարցեր շօշափող եւ նոր ժամա-
նակներու մէջ դեր կատարելու կոչուած:
Նոյնէն կը տեղեկանանք թէ դադրած է
նաեւ Աթէնքի Արեւագալ ամսագիրը,
«յուսացուած» քաջալերանքը չգտնելով:
Նախապէս ունէինք «Նայիրի»ն, բայց
նորագոյն եւ վերջին ժամանակներուս
մէջ Գ. Կառվարենցի և Վազգէն Եսայեանի
խմբագրութեամբ, իր հելլէն բաժինով եւ
նոր գրողներու մասնակցութեամբ, «Արե-
ւագալ» մեր գրական մշակոյթին միակ
ներկայացուցիչն էր Յունաստանի մէջ:
Արդէն ցարդ ստացեր էինք Յունուար –
Ապրիլ միացեալ թիւը: Իսկ նոր Երկիր
օրագիր առժամեայ դադարէ մը վերջ,
վերսկսաւ լոյս տեսնել: Գերմանիայէն
չենք ստանար եօթն լեզուեան «Կովկաս»ը.
կը համարինք որ դադրած ըլլայ ներկայ
պայմաններուն տակ:

۱۰۸



“ԲԱԶՄԱՎԵՔ” ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Սատորելու համար Հայ Գրի եւ Մշակոյքի ծաւալումին, եւ բաշվերելու համար «Բագմակեա»ի առնի սաժանորութերը, Խմբազորութիւնս սահմանած է ՏԱՐՅԱԿԱՆ ՄՐՅԱՎԱԿԱՆԵՐ :

Մբանակենքը ընտրուած էն Հայ Գրականութեան եւ Գեղարվեստի արձէքաւոր Անդշներէն, եւ մեր մամունի գրական ու զեղարուեստական լաւագոյն ու շենք հրատարակութիւններէն:

ԱՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

- | | |
|--|---|
| 1. - Հինգ բաժանորդ զանողները պիտի ստանան | Ա. խումբէն հասոր մը՝ իրենց ընտրութեամբ: |
| 2. - ԶՈՐՅ | Բ. խումբէն » » |
| 3. - ԵՐԵՔ | Գ. խումբէն » » |
| 4. - ԵՐԿՐԻ | Դ. խումբէն » » |
| 5. - ՄԱԿ | Ե. խումբէն » » |

 ԲԱԺՆԵԳԻՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՈՐ ԿԱՆԱՒԿ ՎՃԱՐՈՒԻՆ

- Ա. 1. - Գեղունիք 1927. Ալբորզջապէս նույիրուած Հայ գեղարուեստի ու կենաքի. 80 մեծադիր
էջեր. զին է 12,50 դուրբ. Քրանք:

2. - Թէրզեան թովլմա. Բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածոյ. Ա. Զօղանեանի
ուսումնախորհրդականը. Հատ. Ա-թ. Էջ 916, զին 10,50 դ. Քր:

Բ. 3. - Վասպուրական. Վան-Վասպուրականի Ալպրիւն Հերոսամարտի 15ամեակին առթիւ
(1915-1930). Հասա. Վասպուրականի Հայրենական Միութեան: Նկարալարդ

4. - Յուշանիարք Պատմութեան Հայոց. Մէծադիր Ալպոմ Նկարներու՝ ազգային պատմա-
րազմագուներուն էջ 408 մէծադիր. զին 8 դ. Քր:

5. - Հայունին պատմութեան առջիւ. Իր նիստու կացին հետաքաջական կարեւոր զերը,
զոր Հայունին կատարած է ընտանեկան յարկին ներքեւ եւ գուրսով՝ ընկերացին,
ապրոյին, և քաղաքական կենաքին մէջ: Հեղ. Հ. Վ. Հացունի, պատկերազմարդ,
1937, Էջ 471, զին 7 դ. Քր:

Գ. 6. - Բացանիկ «Բագամալիկ» 1936. Գարագարձին առթիւ Մուրատան և Բագամալիկան
վարժարաններուն (1836-1936). չքեզ եւ պատկերազմարդ. Էջ 576, զին 9 դ. Քր:

7. - Յուշին Հայրենաց Հայոց. Ալիշանի արձակ բանաստեղծութիւններուն երկու հա-
տուները, աշխ. լիզուով, ազգային մեծ գէմքերուն ու զրուազներուն շուրջ:
Ա. ապ. 1922, Էջ 480+498, զին 6 դ. Քր:

8. - Պատմութիւն Հայոց. Քննական և արքի տեսութիւններով եւ գեղեցիկ սանով զրուած.
Ուրարտական շրջանէն մինչեւ վերջին ժամանակակից զէպքերը: Հեղ. Հ. Սահակ
Տէր Մովսէսեան. Ա. ապ. 1923, 2 հատ. պատկերազմարդ Էջ 1178, զին 6 դ. Քր:

Դ. 9. - Սրտերու Երզբ - Վանի կանք Մալիկիներ. Քննարերպակ և Հայրենաշատնչ բանաստեղծու-
թիւններուն ուրիշ համարական ծանոթ Հեղինակին՝ Հ. Վ.

Յովհաննէսեանի: 1939, Էջ 300, զին 4 դ. Քր:

10. - Սեւան. Հայ Նորագոյն Կոմպոզիտորներ, ուսումնախորհրդիւն: Պատկերազմարդ եւ ձախագետ լնակիր
Երաժշտութեան եւ նշանաւոր Դէմքերուն: Պատկերազմարդ եւ ձախագետ լնակիր
Կոմուններով մեր Երեւելի Երաժշտչապէտներէն. Խնչուս, Ալ. Սպենգլիարեան, Ա. Ալին:
Մէլիքեան, Ա. Տիգրանեան, Արմ. Տիգրանեան, Ա. Համ. 1926, Էջ 108+48, զին 5 դ. Քր:

11. - Եշանածները. Պատմական վէպ Երկու խօսեցեալներու. Հեղինակ իսաւացի հոչա-
կաւոր վիպապէլ Ա. Մանծոնի. աշխ. թրգմ. Հ. Ա. Ղափիկեան. 1927, Էջ 764,
զին 5 դ. Քր:

12. - 15 հասորիներէ բաղկացած կատարեալ շարք մը վէպերու, կրթիչ եւ իրական կենաքի

առնուած: Համեմի նույի ծնողներէն՝ իրենց փոքրիկներուն:

Ե. 13. - Եկայի Հաւատացեալք. Հայ եկեղեցական ամէնէն արժէքաւոր մեներդներէն մէկը,
մայնազրուած Երևանի Երաժշտչապէտներէն մէկը: Հետևող Վ. Տայեանի:

կողմէ. նուպակի Ծարթակի եւ զանամուրի վրայ. զին 3 դ. Քր:

14. - Աստուածային Կատակիբուրիւն (Հատ. Ա. Դժոնիք). Հոչական մասնաւոր գերթ-
ուած իմաստական բանաստեղծութիւնն անփառացր. Տանիշ Ալլիկիբիի. աշխ. թրգմ.
Հ. Ա. Ղափիկեան. Վ. ապ. 1927, Էջ 320, զին 2,40 դ. Քր:

15. - Ռուսակայ Գրականութիւն. Ալպից մինչեւ մեր օրերը: Հեղ. Լէօ (Աստքել Բարախա-
նեան). 1928, Էջ 336, զին 3 դ. Քր:

16. - Անբառամ Տրավիկոնից. Գեղեցիկ վէպ, ազգային վերջին կեանքէն առնուած: Հեղ.
Օր. Փոլ Հանրի Պորույ. Էջ 337, զին 2 դ. Քր:

17. - Փառքի Զաւարի Վարուածուած արտեսանի եւ արտեսատպէտներուն. բանաստեղծնե-
րու, նկարիչներու եւ երաժիշտներու: Հեղ. իսուլ. Ասոլիոյ Բատովան. Էջ 134,
զին 1 դ. Քր:

18. - 10 Թաւերախանդերու շարք մը. զին 2 դ. Քր:
(Երկու ծայրայեզներ - Երեք քաջերը - Գոզգուած սազը - Երկու հրացանակիբ-
ր (Երկու ծայրայեզներ - Երեք քաջերը - Գոզգուած սազը - Երկու հրացանակիբ-
ր - Տակնապալից գեղեց մը - Պլուտոնի նաւարեկեալները - Անասակ սրբին
- Երկու հաւականակները - Մարտին պապային համեալը - Անձքեւոտ զիշեր մը):